

թէ լուգղայի քարուտ երկիրներուն մէջ, ըստ ետի առապարներուն վրայ, և ուրիշ հիւսիսային անբեր երկիրները ինչ անհաւատալի աշխատանքով և ջանքով ժայռեր՝ ապառաժ տեղեր փորելով, կոտըրտելով, մանրելով գետին կրծեացընեն, վարուցան կրնեն ու կըշահին. ահա այսչափ աշուընին բացուեր է ու ձանցեր են երկրագործութեան բերած շահը : Այնպէս Ստորին նահանգներուն, Շոլանտային, Ունետկոյ գաւառին և ուրիշ ցած երկիրներուն ջրոտ տեղուանքը կըլեցնեն կըքարձրացընեն արհեստով, պտղաբեր երկիր կընեն ու կըշահին :

Ծահպէտ և արևելքի երկրագործութիւնը բանուկ կըկարծուի, բայց ինչ կատարելութիւններ որ կըպահանջուին երկիրը աղէկ շահաւոր ընելու համար, և ինչ հարկաւոր գիտելիքներ որ կան՝ չգիտնալով, շատ կաշխատին՝ քիչ կըշահին, մանաւանդ թէ ոչինչ, արևելքի երկիրներուն բարեբերութեանը նայելով : Այսպիսի տգիտութեամբ շատն ալ անարգ և անօգուտ բան մը սեպելով երկրագործութիւնը, ոսկի բուսցընող երկիրները երեսի վրայ կըթողուն, և ուրիշ խեղճ արհեստներու հետ կըլլան : Աւ որովհետեւ աս մեր գրուածքը աւելի մեր արևելցոց համար է, յաջորդ թիւերուն մէջ կըսկսինք կարգաւ երկրագործութեան վրայ գիտնալու հարկաւոր տեղեկութիւնները գրել որ չգիտցողը սորվի, գիտցողն ալ նորէն լսելով՝ գործադրութիւնը աւելի սիրով ընէ :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ ԱԺԹԷՔԻԱՆԻ ՀԱՅՐ ՎՐԱՅ :

ԱՅԵՐ ազգէն Աւրոսկայի ու Ասիայի կողմերը ցրուածներուն մէջ էն հին

ու անուանի մասը հին Աժթէրիսանցիները եղած են. վասն զի ասոնք Անի քաղաքին ետքի աւերման ատենները, 1239ին, Ծահպարներուն Չարմաղան անունով զօրավարին ձեռքէն փախան գնացին Աժթէրիսանի կողմերը, որ Ճինկիզինանին որդւոցը ձեռքն էր. ու հարիւր տարիի չափ հոն բնակելէն ետքը՝ ելան բազմութեամբ, Ծահպարներուն հետպատերազմելով անցան Խրիմ, անկէ ալ կամաց կամաց լեհաստան՝ մաճառստան և ուրիշ տեղեր : Խակ հիմակուան Աժթէրիսանը հին Աժթէրիսանին տեղը չէ, հապա քիչ մը հեռու՝ Աթիլ կամ Աղկա ըսուած գետին բերանը կզղիի մը վրայ շինած է. հոս դրածնիս՝ կասպից ծովէն տեսնուած դիրքն է : Այս քաղաքս Համիլ Արարիսան անունով թաթար իշխանին շինածն ըլլալով՝ Աժթէրիսան ըսուեր է . հիմա ուուսաստանի երևելի քաղաքներուն մէջ ութերորդը կըսեպուի՝ իր մեծութեանը, հարստութեանը ու բանուկ վաճառականութեր համար : Ըստապատը գրեթէ երեսուն մղոն է . պարիսպ ալ ունի, բայց հին ու աղիւսէ շինած . տներուն շատը փայտաշէն է, բայց նոր շէնքեր ու պալատներ ալ ունի շիտակ փողոցներով ու հրապարակներով : Ասիային ու Աւրոպային մէջտեղը իսնալովը՝ վահառականութիւնը այնպէս բանուկ է որ տարուէ տարի 30,000 հոգիէն աւելի կուգայ հոն դրսէն . և իր վահառներուն գլխաւորներէն մէկն ալ ձուկն է, որովհետեւ Աղկայի ձկներուն առատութիւնը աշխարհքիս մէջ ուրիշ մէկ գետ մըն ալ չունի կըսեն : Աժթէրիսանը իր գաւառովը 1552ին առաւ Ծահպարներուն ձեռքէն Այս ասիլեւիչ թագաւորը . բայց ինչուան հիմա ալ գլխաւոր բնակիները թաթար են, մնացածը ուուս, հայ, վրացի, հոռոմ, պարսիկ, և հընդիկ՝ որ կռապաշտ են, ու պղտի կրուատուն մըն ալ ունին : Ա երը ըսածներնէս ալ կիմացուի որ Աժթէրիսանին



Դժուկիսան :

Հիմակուան հայերը անեցի չեն, հապա 1700էն ետքը հետզիետէ Պարսկաստանէն եկած են վաճառականութեամբ, ու հոն տեղաւորուելով շատ ցած են. անոր համար լեզունին ալ ուրիշ ոուսաստանցի հայերուն լեզուէն տարբեր, ու գրաբառին աւելի մօտիկ է : Խնջուան 1744 Դժուկիսանի մէջ միայն վաճառական հայեր կըդատնուին եղեր . ոուսաց տէրութիւնը զիրենք հոն բնակեցընելու ջանքով՝ զանազան ազատութիւններ տուեր է իրենց, խոստանալով որ իրենց հպատակութիւնը ժամանակա-

ւոր ըլլայ, մշտնջենաւոր ըլլայ, միայն թէ ոուսի վաճառականներուն իրաւունքներն ալ չունենան . բայց աս ազատութիւնները անփոփոխ չմնացին, կէս մը իրենց կամօքը՝ կէս մըն ալ տէրութեան կողմանէ երբեմն պակսեցան՝ երբեմն ալ աւելցան ինչուան 1799 : Հիմա Դժուկիսանի 40,000 բնակիչներուն մէջ թաթարէն ու ոուսէն ետեւ ամէնէն շատուորը՝ պատուաւորն ու երևելին մեր ազգն է . ետքի հաշիւններէն կերենայ որ 2900ի չափ են ան տեղի հայերը . իրեք եկեղեցի և երկու դպրոց ունին, ու

Յանքով յառաջանալու վրայ են ուսման և կրթութեան մէջ : Ա' էծ շահ ունի տէրութիւնը իրենց վաճառականութենէն, երկրագործութենէն, այդեգործութենէն ու շերամ պահելն . և աս արհեստները գրեթէ բոլորովին հայերուն ձեռքն է . անկէ զատ՝ իրենց դատաստանարանին ալ ամէն ծախքը իրենք կրտեսնեն՝ տարին գրեթէ 10,000 ըուպլի վճարելով, որ 50,000 զուրուշ կընէ : Ի՞նուական պարոն Ի՞զապապ անունով մէկը դպրոց մը բացած է հօն 40 տրղու համար . նաև Ի՞զզութեանց Յովսէփ կաթուղիկոսը ուրիշ դպրոց մը հաստատած է հօն, որ օրէ օր կըառաջանայ . քովն ալ տպարան մը կայ, ուսկից զանազան գրքեր ելած են : Ի՞զգասէր Ա ազարեան իշխանները մասնաւոր ստակ կապած են աս Ի՞տէրիսանի ազգայնոց օգտին համար, ինչպէս ըրած են նաև Վրիգորուապօլսոյ դպրոցին, և ուրիշ ազգային դըպրոցներու : Բայց մենք հարկ կըսեպէնք աս իշխաններուն ցեղին ու բարերարութեանցը վրայ առանձին խօսիլ աս օրագրիս մէջ, որպէս զի մեր ազգայինք մէկ կողմանէ ուրախանան՝ որ ինչուան հիմայ ալ գործնական կերպով ազգասիրութիւննին ցուցընողներ պակաս չեն մէջերնին . մէկալ կողմանէ ալ յորդորուին այնպիսին երուն հետեւող ու նախանձաւոր ըլլալու ՚ի բարին :

ԲԱՐՊՑԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ո-բէշին խրատ դալու օբինակ :

Ը ԱՏ մարդ կուզէ բժշկութիւն ծախել, բայց արհեստը չգիտնալուն համար՝ բժշկելու տեղը աւելի կըհեւանդացընէ կամ՝ կըմեռցընէ . աւելի շատ մարդ կըգտնուի որ ուրիշներուն խրատող ըլլալու փափաք ունի, բայց կերպը չգիտնալով՝ օգուտ ընելու տե-

ղը վնաս կընէ : Ա' յսպիսիները լաւ կընեն որ գոնէ աս հարկաւոր կանոններս պահեն . այսինքն նախ՝ նային որ ոչ երբէք սաստիկ կամ կծու ըլլայ խրատը . երկրորդ՝ ատենէ դուրս չըլլայ, երրորդ՝ դիմացինին հասակին կամ վիճակին յարմար ըլլայ, այնպէս որ ծերուն տրուելու խրատը տղուն չարուի, և ոչ տղուն տրուելիքը ծերուն . ոչ իմաստունինը տգիտին, և ոչ տգիտինը իմաստունին . ոչ արթուն մարդու տրուելիքը գինովին, և ոչ խելացիինը խենդին : Ա' ս կանոններս չպահողը փուծ տեղը գանգատ կընէ թէ իր խրատը անօգուտ եղեր է . իսկ թէ նոյն կանոնները պահողը որչափ օգուտ կըքաղէ՝ հետեւեալ գիպուածէն ալ կերենայ :

Ո' ոլիկո անունով հոչակաւոր կատակերգակը գեղի մը մէջ օր մը իր մէկքանի բարեկամներուն իրիկուան հարկիք մը կընէ . և որովհետև ինքը սովորութիւն ըրեր է եղեր կանուխնեկ քնանալու, թողութիւն կըխնդրէ իր բարեկամներէն, ու դեռ սեղանը չըմընցած կերթայ կըպառկի : Ա' սոնց ուրախութիւնը՝ տանտիրոջը հօն ըլլալուն համար չպաղիր . իրաւ, կարդացող ու փիլիսոփայ մարդիկ են եղեր, բայց գինին խմելով քանի կերթայ գլուխնին կըտաքնայ, ու խօսակցութիւնը աշխարհքիս ունայնութեն թշուառութեանցը վրայ կիյնայ . որը աս թշուառութիւնը մէջ կըբերէ, որը ան դժբախտութիւնը . որը փշոտ վարդի մը կընմանցընէ մարդուս կեանքը որ առաւօտը կըբացուի՝ իրիկունը կըթափի, որը սուտ երազի մը որ մարդս քիչ մը ատեն կըխաբխըրէ, ու ետքը չարաչար կըտանջէ . վերջապէս խօսքը հօս կըբերեն թէ ալ ազէկ է որ մարդ մեռնի խալցափ աս կեանքէս, ու անդին յաւիտեան երջանիկ ըլլայ : Ա' ս գինովի փիլիսոփայութեանը վրայ մէյմէկ գաւաճալ նորէն կըխմեն, ու գլորտը կելով ոտք կելեն՝ մէկբերան կըկանչեն . Ա' յրթանք, բարեկամներ, քաջութքը